

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

1. ԴԱՐ ՄԸ ԵՏՔ

Ճշմարիտ գեղեցկութիւնները ունին ներքին գօրութիւնը դիմա-
զրելու ամէն ընդդիմագիր հոսանքի, ինչպէս խոկական արժէքները
չեն ընկճուած երբեք դարերէն, այլ միշտ հեռաւոր ժամանակներու
խորերէն աւելի ուժեղ փայլով գիտեն պարտադրել իրենք զիրենք:

Պետրոս Դուրեան այլապէս չէր կրնար ըլլալ: Երբ 1922ին Պոլիս
եւ գաղութներու մէջ տօնուեցաւ 50ամեակը մահուան, թէքէեանի
նախագահութեամբ եւ մահախուամաս երիտասարդ սերունդի մը խան-
դավառ մասնակցութեամբ, գեռ տարաբախտ բանաստեղծին դէմքը
հինէն եկած հմայքով շրջանակուած էր միայն. չէր ստեղծուած իր
մասին այն հարուստ գրականութիւնը, զոր Մայր Հայրենիքն ու
Սփիւռքը տուին: Տիրական եւ հանրական հմայքի մը ներգործու-
թիւնը բոլոր մտքերու եւ բոլոր սրտերու մէջ, Դուրեանի անձնակա-
նէն կու զար, ոչ արուեստէն եւ ոչ ժամանակակից գրական մտայ-
նութեան մը համաձայնութենէն: Բանաձևեր չեն փնտուիր զինքը
ներկայացնելու, յայտնի է լոյսին պէս, զրաւիչ է անթառամ գեղեց-
կութեան պէս:

Այսօր, գար մը ետք, ինչ ինչ բաներ փոխուած են, ոչ անշուշտ
բանաստեղծին գործին ներքին արժէքաւորման ուղղութեամբ, այլ այն
սերունդին գիտակցութեան մէջ՝ որ յաջորդեց առաջին յիսնամեակին:
Աւելի լուրջ մերձեցումներ, աւելի խորաթափանց ներհայեցողութիւն-
ներ յայտնուած են Դուրեանին գործին եւ անձին շուրջ, չենք ըսեր
վերջնական կատարելութիւններ, բայց զարգացումի ճիգեր, ըլլալու
աւելի առարկայական՝ ձեռնարկուած քննութիւններուն մէջ եւ գի-
տելու իր զործն ալ համաշխարհային հայեցքով:

Հարիւլ տարի առաջ, եղական պայմաններու տակ, բացափեկ պա-
րագաներով հողին տրուեցաւ հիւծախտէ մաշած երիտասարդ մը՝ որ
աշխարհ եկած էր երգելու եւ մեռնելու համար: Թաղողները գիտէի՞ն
թէ բանաստեղծ մը կը թաղեն, որ հարիւր տարի ետքն ալ պիտի ապ-
րէր ըստ իր փափաքին, յիշատակին անմահութեամբ:

Հոս տրուած քանի մը խօսքերը կ'ուղենք որ ըլլան իրականու-
թիւններու ճիշտ արձագանգներ եւ ոչ թէ պարագայական, մոցուելու
դատապարտուած տողեր, այլ զուրեանապայտութեան նպաստող ան-

դրադարձութիւններ, հաւասառումներ, քննութիւններ դրական գետնի վրայ, փաստաթուղթային առարկայականութեամբ, հնարաւորութեան սահմանին մէջ:

2. ԱՆՆԱԽՈՂՆԹԱՅ ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՈՒԹԻՒՆ

Շքեղ յուղարկաւորութիւնը, որով յանձնուեցաւ Պ. Դուրեան հողին, աննախընթաց երեւոյթ մըն էր, որ չի բացատրուիր լոկ դժբախտ երիտասարդի մը մահուան պատճառած խոր սուզով:

«Չորս հաղար»ի բաղմութիւնը, որ անոր գաղաղին կը հետեւէր, ձեւացած էր առաւելապէս երիտասարդութենէ՝ որ կարծես ինքընը կ'ողբար Դուրեանի մէջ եւ կը փառաւորէր իր այն տաղանդաւոր մեծ հողեղբայրը, որ եղած էր ան: «Բանաստեղծ» մը կը թաղէին, բայց ոչ անոնցմէ՝ որոնք առած իրենց տալիքը եւ առած իրենց բաժինը՝ կրնան խաղաղութեամբ ննջէլ դամբանին մէջ. Դուրեան իր արշաւոյսին մէջ կը մ'թաղնէր, իր դարնանային գեղեցիկութեան ու թարմութեան մէջ կը խամբէր: «Բանաստեղծ» մ'էր, «մեծ» բանաստեղծ մը, որ «բացառիկ», «հրաշագործ» արտադրական եղականութեամբ ուշադրաւ դարձած, յանկարծ անսպասելի ժամու մէջ կը բաժնուէր:

Առաջին դամբանականնը, զոր խօսած է Յովհաննէս եպս. Մէթեան, Գուղկուննուռելի քարոզիչ, Սկիւտարի Ս. Կարապէտ եկեղեցիին մէջ, ենի Մահալլէ թաղին, արդէն սքանչելի մեկնութիւնն է այն խորհուրդին որ հանդիսաւոր յուղարկաւորութիւնը կը բովանդակէր իր մէջ.

«Ես իմ կեանքիս մէջ լսած ու տեսած էի բանաստեղծներ, որ մեծ մարդեր եղած էին. բայց ասոնք իրենց երեսուն տարեկան հասակէն սկսած էին կամաց կամաց անուն վաստկիլ եւ 40–50 տարեկան եղած ատեննին իրենց անունն հանած էին: Տեսած չէի 15 տարեկան պատանի մը, որ բանաստեղծ մ'ըլլայ, այսքան աղուոր գործեր ունենայ եւ 15 տարեկանին մէջ այսչափ մեծ անուն հանած ըլլայ: Մէկ հատ մը միայն տեսայ, այն ալ Պետրոսն էր բայց մե՛զք որ մեր ձեռքէն չուտով ելաւ»¹:

Պետրոս իր բանաստեղծական հոդիին սլացքով ըսած էր կենդանութեանը, իր բարեկամ Աւետիս Գոռանեանի՝ թէ կը ցանկար «փառաւոր կերպով թաղութիլ»²: Աղքատութեան, թշուառութեան հակոտնեայ պատկեր ու փափաք, զոր սիրայօժար կատարեցին իր ընկերները, բարեկամները, զինքը սիրող երիտասարդութիւնը: Զակառակ բանաստեղծին եղբօր յայտարարութեան «Օրսագիր» թերթին մէջ՝ կա-

1. ԷԲՍԵՐՃԵԱՆ ԲԱԲՍԵԿ, Ընդարձակ կննսազր. Պետրոս Դուրեամի, Կ. Պոլիս, 1893, էջ 134–135:

2. Անդ, էջ 129:

տարելու շաբաթ օր (յաջորդ օրը մահուան՝ որ էր 21 Յունուար, Ուրբաթ), կը կազմակերպուի թաղման հանդէսին յանձնախումք մը, որուն մաս կը կազմէ նաեւ զարմանալի հակասութեամբ մը Վարդովեան էփէնտիթ թատերական խոմքը, յետոյ Սկիւտարու Ընթերցասիրացութիւնը, մանաւանդ Աւետիս Գոռանեան, որոնք կը ստանձնեն բովանդակ հոգը թաղմանական արարողութեան կազմակերպութեան իր բոլոր մանրամասնութիւններուն մէջ, որպէսզի ըլլայ փառաւոր, հանդիսաւոր չքեղ ու բազմախուռն ներկայութեամբ համակրողներու։ Շաբաթի որոշողութիւնը կը յետաձգուի Կիրակի օրուան, որ կը սկսի իրեկուան ժամը 8էն (Բ. Էքսէրճեան յայտնապէս կը գրէ երեկոյեան ժամը 8էն) եւ կ'երկարի մինչեւ 11ը, մոմերով եւ շահերով, գլեշերային երկար թափորով՝ որուն երկու ծայրերը զիրար չէին տեսներ, չորս հազար մարդ, մասնակցութեամբ երգեցիկ դպրաց դասին՝ հագած ծանրագին շապիկներ, 80 հոգի միայն այդ երգով պատանիները եւ երիտասարդները, երեք շուրջառակիր քահանաներ, որոնց մէջ Ս. Կարապետ և կենցելոյ Տ. Գարբրիէլ քէ. Խանճեան եւ որոնց բոլորին կը նախադահէր վերոյիշեալ Սեթեան Յովհաննէս Սըրապանն։

Բացարարի եղելութիւն մ'ալ նուագածուներու խումբն էր, որոնց արտօնութեան ստացումը, եկեղեցական օրինաւոր հեղինակութիւնն, գիւրին չէր եղած, ըլլալով սովորականէ գուրս բան մը: Երկու անջատ խումբերու բաժնուած էին նուագածուները, մին կազմուած Վարդովեան անունով, միւսը խուլացիներէ³: Դուրեանի մարմինը երգով ու նուազով կը յանձնուէր հողին, համաձայն իր փափաքին. «Ես աշխարհի վրայ միայն երգերը շատ սիրեցի, կուզեմ որ իմ վերջին շանչս ալ երդ մըլլայ»: ոչ միայն երդ, այլ նուագածութիւն, շնորում, ծայրագոյն աստիճանի հասցնելով հանդիսաւորութիւնը յուղարկաւորական հանդէսին երիտասարդի մը՝ որուն կեանքը յաջորդական զրկում մըն էր կատարեալ աղքատութեան մէջ, իսկ գերեզմանին դռները չքեղազարդ պալատի մը պէս կը բացուէին իր առջեւ. իր բարեկամները՝ ազնիւ սիրտեր, կատարեցին այդ հրաշքը, ցոյց տալու համար աշխարհի՝ թէ մեռնողը անմահութեան սահմանուած մըն էր, ուր կը մտնէր արքունական ճամբով:

«Օրագիր» թերթին տուած նկարագրութիւնը յուղարկաւորութեան՝ պատմական վկայութիւն մըն է, որուն մէն մի բառերը ծանրորէն կը շռուած, իրականութիւններու առջեւ կը դնէ քննադատը:

Տիտղոսը այդ յօդուածին, արդէն կը բաւէ տալու ժամանակակիցներու զաղափարը իր մասին. Ազգային նշանաւոր երիտասարդ քահաստեղծի մը (այն է Պ. Դուրեանի) յուղարկաւորութեան չքեղ հան-

դէսը: Շեշտը գրուած է նշանաւոր քանաստեղծի վրայ՝ որ երխասարդ՝ կը թողու աշխարհը. յուզիչը հոս է. սիրուած, դնահատուած բանաստեղծ մը որ «ո՛չ նշանաւոր գերգաստանի զաւակ էր, ո՛չ ալ ամիրայի եւ ո՛չ ալ ազնուականի մը որդի էր, այլ պարզ ընտանեաց զաւակ՝ որ իր գրական տաղանդովը նշանաւոր էր»: ... «Աննշան ծնողաց գիրկը քակուած է խանձարութը, բայց իւր գեղեցիկ հանձառովն՝ այդ աննշան գրկին մէջ ինքը նոր լոյս մը փայլեցաւ»:

... «Վարդ եւ Շուշանի քսանամեայ հեղինակը երկու թիզ հողու տակ հանդեաւ...: Խւսկիւտարու Ընթերցասիրաց Ընկերութիւնը Դուրեանի յիշատակն աւելի անմահացնելու համար, նորա հեղինակած բոլոր թատրերգութիւնները եւ ուրիշ այլեւայլ գրած հեղինակութիւնները ի մի հաւաքելով ի լոյս ընծայէ պիտի»:

«Եւ գարձեալ Իւսկիւտարի երխասարդք գեղեցիկ խորհուրդ մը յշացած են իրենց բանաստեղծն աւելի վսեմաբար անմահացնելու համար, արձան մը կանդնելու համար հանդանականութիւն մը պիտի բանան: Եւ ո՞ր զգայուն սիրտ անձնուիրաբար չմասնակցի պիտի այն հանդանակութեան: Այդ հանդանակութեան մէջ ոսկի եւ արձաթ նետել՝ փունջ մը ծաղկի նետել է բանաստեղծի մը շիրմին, եւ ո՞ր ձեռք ի բառմբ զլանայ պիտի ծաղկի նուրիել բանաստեղծի մը շիրմին»⁴:

Հողաթումքին վրայ խօսուած դամբանականներու փունջերը տեսնելու է հաւաքուած նոյն տարւոյն «Եփիրատ» թերթին մէջ⁵, ինչպէս կը թելագրէ Բարսեղ Էքսէրճեան:

3. ՄԱՀՈՒԱՆ ՎԱՂՈՐԴԱՅՆԻՆ

Գերեզմանին հողը հազիւ գոցուած՝ բարեկամները, Սկիւտարի Ընթերցասիրաց Ընկերութիւնը, գլխաւորութեամբ Գէորգ Զօպանեանի եւ Աւետիս Գոռանեանի կը ձեռնարկեն գործերուն հրատարակութեան: Սակայն փափաքը եւ եռանդը չէր բաւեր. տնտեսական գրժուարութիւններ մէջտեղ կ'ելեն: Կը կաղմուի Հրատարակիչ յանձնախումբ մը 14 անդամներու. անոնց մէջ էին արդէն յիշուած Գէորգ Զօպանեան, Աւետիս Գոռանեան, Թովմաս Աւետիսեան, Սիմոն Ֆէլէկեան, Յովհաննէս Ճանֆէսճեան, Բեղրաք Էսմէրեան, Մ. Մելիք-եան, Յ. Պարոնեան:

Նոյն յանձնախումբը կը խորհի նաեւ կանդնել շիրմի մը՝ անոր հողաթումքին վրայ՝ Սկիւտարի ազգային գերեզմանաստան մէջ: Մարմարէ պատուանդանին վրայ կը բարձրանար (որովհետեւ այսօր տեղափոխուած է նոյն գերեզմանաստան խորերը, ճամբուն նորոգութեան

4. Օրագիր, 1872, Յունուար 22: Հմմտ. նաեւ կԲՍէ՛՛ ճԱՄՄԵՆ, Ընդարձակ կինսազր. Պ. Գուրեանի, էջ 137-139:

5. Անդ, էջ 139: Նփրատ, 1872, Յունուար, 22-30:

և ընդլայնումի պատճառով՝ սիւնաձեւ կոթող մը զոյգ մասերով, առաջինը մէկուկէս մեղք բարձրութեամբ, ուղղանկիւն մարմար քարէ շինուած, որուն վրայ կանոնած էր չորս քարէզնդակներու կոթնած ուրիշ ուղղանկիւն մը բրդածեւ վերջաւորութեամբ, չորս երեսներով. արեւմտեան երեսը՝ այն որ կը նայէր դէպի Պաղլար Պաշի պողոտան, կը կրէր բանաստեղծին անմահութեան տեհնչը ժամանակին յանձնող ծանօթ քառեակը.

«Իսկ աննըշան եթէ մընայ
Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ
Եւ յիշատակս ալ թառամի,
Ա՛հ, այն ատեն ես կը մեռնիմ»:

Այս տողերուն քանդակումը ուշ եղած է. 1898ին իր Միհրան եղայրը՝ արդէն այն ատեն՝ Գեր. Տ. Եղիշէ Ծ. Վ. Դուրեան, փորացրել տուած է: Մինչդեռ արեւելեան երեսը կը կրէր նոյն եղրօր, փոքրիկն Միհրանէն յօրինուած տապանագիրը, մահուան տարին իսկ, որուն դասական եւ աւանդական բանաձեւումը կատարելագործած է պուտս Խաչատուր Պ. Միսաքեան: Համաձայն ժամանակներու սովորութեան եւ ոգիին դրուած այդ տապանագիրը անաղարտ պահած է մեղի կքսէրձեան Բարսեղ⁶.

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Քերքով

Ասս հանգչի մարմին Պետրոսի Դուրեան,
Որ քըսանամեայ էջ ի գերեզման.
Երկաթագործի սս ծընաւ որդի,
Բանաստեղծ թըռեաւ ի կենաց աստի.
Ի տարածամ Յունուար քսանի,
Հազար ութհարիւր հօթանասներկի.
Արեւըն իւր էր զեռ առաւոտին,
Օրհասին սեաւ ամպք ըզնաւ ծածկեցին.
Մահ նորա բնաւից իւրոց սիրելեաց,
Սուր անմըսիթար եւ կոկիծ էած.
Վըշտըմբեր կենաց իւրոց սոսկ վըկայ,
Կահայ մահարձանս աւասիկ աստ կայ:

Ծնեալ ի 1852

6. Անդ, էջ 142: Նոյն Բ. կքսէրձեան սակայն, մինչ «կենսագրութեան» մէջ տապանագրին հեղինակը կը համարի Միհրան՝ կրտսեր եղրայր, «Մասիս»ի մէջ պուտս յօդուածով (3 Յուլիս 1893, թ. 3998) կ'ըսէ բացայայտ կերպով Դուրեւածածով (3 Յուլիս 1893, թ. 3998) կ'ըսէ բացայայտ կերպով Դուրեւածով:

Պետրոս Դուրեանի սրտին սիրելագոյն յուշարձանը՝ իր դործերուն հրատարակութիւնն էր . ի՞նչքան թախանձագին շեշտով եւ համեստարար մահուան նախօրեակին կը խնդրէր Յարութիւն եղարօմէն , որ թէեւ հայկական ուսումներու մէջ յառաջադէմ էր , բայց ոչ իրեն պէս զգայուն սրտի տէր ու բանաստեղծ .

«Եղբայր» յրս , քանի մը կտոր բան գրեր եմ , նայէ՛ որ հրատարակութիւն . չեմ ուզեր որ կորսուի յիշատակու»⁷ :

«Ընթերցասիրաց»ը ո՞ւր պիտի դմնէր տառապեալ Դուրեանի ձեռագիրները : Էքսէրճեան կը հաղորդէ գարձեալ որ «Ձեռագրերն Վարդովեանի եւ Յարութիւն Դուրեանի քովէն կ'առնուին տպագրուելու համար Արամեան տպարանին մէջ»⁸ : Վարդովեանի քովէն հանուած էին հաւանաբար բոլոր թատերականները , իսկ քնարականները Յարութիւնի քովէն : Զենք դտներ ուրիշ մանրամասնութիւններ ո՛չ էքսէրճեանի մօտ եւ ոչ ալ «Ընթերցասիրաց» հրատարակութեան Յառաջարանին մէջ , նկատմամբ ձեռագիրներու թիւին , որակին ու վիճակին :

1872ին ուրեմն լոյս կը տեսնէ խոստացուած պաշտօնական հրատարակութիւնը «Տաղք եւ թատրերգութիւնք Պետրոսի Դուրեան» :

Հրատարակիչները կը ներկայացնեն դայն համեստ շեշտով , ինչպէս կը սիրէր ինքը բանաստեղծը երեւնալ . «ոչ թէ մեծահռչակ գրադէտի մը գործեր», «այլ գեռահաս մտքի մը անզուգական ծնունդը՝ որ իւր սեռին մէջ նշանաւոր եւ նախանձելի հանդիսացած է» :

Ինչ որ ժամանակակիցներուն վրայ աղդած է ուժգնակի , իր թատերական գործունէութիւնն է , որուն կ'ակնարկէ թաղման նկարագրութիւնը տուող Օրագիրը , Սէթեան սրբազնին դամբանականը , նոյնիսկ հոս «Ընթերցասիրաց»ի հրատարակութեան Յառաջարանը , ուր կ'ակնարկուի անոր եռանդին՝ ազգին օգտակար ըլլալու տղայական հասակէն , անոր՝ որ օժտուած «ի բնէ» բանաստեղծական հանճարով՝ դիշերային տքնութիւններու մէջ սպառեց կեանքը : Գիտենք թէ աղօտ կանթեղի մը պլազմումներուն տակ եւ ցուրտի խածուածքներուն գիմադրելով՝ ան կը թարգմանէր ու կը դրէր բեմ հանուելիք գործեր , ակնկալութիւններով օրօրուած , նիւթական փոխարէնի մը : «Յառաջարան»ի խմբագիրը մասնաւորելով իր խօսքը կ'աւելցնէ . «Իւր առաջին հեղինակութիւնն է Վարդ եւ Շուշան անուն թատերախաղը , հնգետասանամեայ մտքի ծնունդ մը՝ որ իւր սիրազեղ եւ գողտրիկ

հանի համար՝ թէ քիր տապանագիրն ինք իր գրչով գրած ու պահած էր : Անկարելի չէ , եւ աւելի հաւանական կը թուի նման իրողութիւն մը քան վորիկ , 12 տարեկան Միհրանին վերագրումը :

7. Անդ , էջ 124 :
8. Անդ , էջ 141 :

լեզուովը ոչ նուազ քան զայլս արժանի է ազգային բանասիրաց ու-
շաղբութեան»⁹:

Խօսք չկայ քերթուածներու մասին, «բանաստեղծ» եղը շատ լայն
կը հնչէ, ընդգրկելով աւելի թատերագիր բանաստեղծը քան քնար-
երդակը այն բոլոր անդրանիկ արտայայտութիւններուն մէջ, որով
Դուրեան կը ներկայացուի հասարակութեան:

1872ի հրատարակութիւնը տուաւ մեզի.

ՏԱՂՔ

1. Իցի՛ւ թէ (1867) - «Ո՞ւ, ի՞նչ ես դու, սէ՞ր, երկնի հո՞ւր, կամ
ժպիտ» :
 2. Վիշտ հայուն (1868) - «Փոխանակ քաղցր Օրօներու, հայրենիք» :
 3. Իդաք առ Հայաստան (1869) - «Երբոր ցողին փաղփուն չիթեր
գիշերուան» :
 4. Ի պատրիարքութիւն Ամեն. Հայրիկին (1869) - «Այն սգալի սեւ
սեւ...» :
 5. Ի դիմաւորութիւն Ամեն. Հայրիկին (1869) - «Ո՞վ է որ գայ
մեղ...» :
 6. Հայրիկին Հայոց (1869) - «Փութա՛, հովուապետ...» :
 7. Երգ մարտին Վարդանանց (1869) - «Արիք, որդիք Արարատեան» :
 8. Պէտք է մեռնի՛լ (1869) - «Դժգոյն գիշեր մ'էր...» :
 9. Սիրեցիք զմիմեան (1869) - «Վարդակարմիր Գողգոթային...» :
 10. Սիրեցի ժեզ (1869) - «Շաղի՛ շողի ժամք էին» :
 11. Կոյսին լինալ (1870) - «Հալեց սառեր գարնան արեւ» :
 12. Առ կոյսին (անքառական) - «Ո՞ւ, մինչեւ ցե՞րբ, ըսէ, կոյս...» :
 13. Մանուկն առ խաչ (1871) - «Ո՞վ խաչափայտ» :
 14. Մանիշակ (1871) - «Ո՞վ մանիշակ, մանիշակ» :
 15. Նոր սեւ օրեր (1871) - «Մինչ բնութեան՝ ընկան արեան դարերը» :
 16. Սիրել (1871) - «Բոյլ մը նայուածք, փունջ մը ժըպիտ» :
 17. Լնակ (1871) - «Ինչո՞ւ ապշած են, լըճակ» :
 18. Առ Մայիս (1871) - «Ծաղիկներու մայրիկ դու կոյս» :
 19. Թրքուիին (1871) - «Երեկոյ է, բոցավառ է հորիզոն» :
 20. Նէ (1871) - «Վարդը գարնայնի» :
 21. Ներա հետ (1871) - «Համբոյր մ'առի ներանէ» :
 22. Նայուածք մը (1871) - «Ամրան տապէն ես խոնջած» :
 23. Դրժել (1871) - «Խումբ մը կնճիռ՝ բուռ մը կայծակ» :
9. Հմատ. Յառաջարան, էջ գ. «Խոսկիւտարու Ընթերցասիրաց Ընկերութիւն» հրատ.
«Տաղք եւ թատրերդութիւնք Գետրոսի Դուրեան», Կ. Պոլիս, 1872:

24. Զնէ պաշտեմ (1871) – «Ճառագայթի ու վարդի» :
25. Սե՞ւ, սե՞ւ (1871) – «Երբեմն հոգիս աստղի մը բոց» :
26. Կոկոն-Ծաղիկի կուսին (1871) – «Լուսափըթիթ և անարատ» :
27. Հեծեծմուն (1871) – «Ո՞ւ, երկնքի ժապաւէններ» :
28. Հեծին (1871) – «Երբոր վարդի փունջք հայեցի» :
29. Զօնիկը (1871) – «Մինակ էր» :
30. Յուշ (1871) – «Սա խաղաղ Մայր-Ռվիչանին» :
31. Տրտունջ (1871, մերձ ի մահ դրուած) – «Ե՞ս, մնաք բարով, Աստուած եւ արեւ» :
32. Զգում (1871, օր մը վերջը) – «Երէկ երբ պաղ քրտանց մէջ» :
33. Իմ մահը (1871) – «Եթէ տժզոյն մահու հրեշտակ» :
34. Ի՞նչ կ'լսեն (1871) – «Ինձի կ'լսեն. “Ինչու լուռ ես”» :
35. Իմ հանգիստը (1871) – «Եթէ մօտի հողակոյտիս» :
36. Իմ ցաւը (1871) «Մուրբ տենչերով լոկ ծարաւած» :
37. Երեկոյեան բալն – Ա. (հիւանդութեան պատճառաւ ընդհատուած) :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

(1872ի հրատարակութեան կարգով)

- Թատրոն կամ Թշուառներ (թատրերդութիւն ի հինգ արարու եւ յինն պատկերս) [3 Յունուար 1871] :
- Սեւ հողեր կամ Յետին զիշեր Արարատեան (ողբերդութիւն երգախառն յերիս արարս եւ ի մի վերջարան) [անթուական] :
- Ասպատակութիւնն Պարսկաց ի Հայս կամ Աւերամն Անի մայրաքաղաքին Բագրատունեաց (թատրերդութիւն երգախառն բաժանեալ յերկուս թուականս, ի հինգ արարս, յերիս պատկերս եւ ի մի վերջարան) :
- Վարդ եւ Շուշան կամ Հովիլիք Մասեաց (թատրերդութիւն երդախառն ի չորս արարս) [1867] :
- Անկուսն արշակունի հարստութեան (թատրերդութիւն երգախառուն ի վեց արարս, յերիս պատկերս եւ ի մի վերջարան). Կինդասի պատկեր (թասլո վիվան) :

ՔԱԱՆԲՄԵԿ ՏԱՐԻ ԵՏՔ

Երկրորդ տպագրութիւն մը կը կատարուի Պետրոս Դուրեհանի գործերուն՝ 1893ին: Գրական քննադատութիւնը արդէն աւելի յառաջացած է եւ Դուրեհանի անձին ու դորձին շուրջ հետաքրքրութիւնը առած է աւելի լարուած եւ մեթոսիկ աշխատանք:

1893 Յուլիս 11ին, Կիւրակի, Սկիւտարի Ամերիկեան Թատրոնին մէջ կը բեմադրուի Թատրոնը կամ Թշուառները, որ այնքան ուժեղ մզաւանջի մը պէս տառապեցոց բանաստեղծին ողին: Դուրեան չկրցաւ բեմ հանել զայն իր կենդանութեանը, եւ հակառակ բոլոր ճի-գերուն՝ ան մնաց ծածուկ: Յառաջարան մըն ալ գրած էր անոր յու-սալով տպագրել. բայց մնաց իրը ամուլ փափաք: Յատուկ նշանա-կութիւն մ'ունի այդ յառաջարանը, որուն մասին անդրադառնալու ենք աւելի ուշ:

Մնակեան գերասանապետին խումբը իրագործեց Թատրոնին բե-մադրութիւնը: Իրեն աջակցեցան այս աղնուական ձեռնարկին մէջ՝ Տէր եւ Տէկին Պիննէմէնեան, Ալիքսանիան, Եալտընեան, Պէնլեան, Զափրաստեան, Պալթազարեան, Սիսակ եւ ուրիշներ:

Մամուլը խանդավառ էջեր նուրիեց եղելութեան, մանաւանդ «Արեւելք» թերթը, ինչպէս «Մասիս», «Ծաղկեկ», «Ճէրիտէկի Շար-դիյէ» անգրագրաձան ողբացեալ եւ մէծ Դուրեանի գործին շուրջ:

1893ին հրապարակ ելած Բ. հրատարակութիւնը արդիւնք է Բար-սեղ կըսէրձեանին. սա միաժամանակ պատրաստեց նաև «Ընդարձակ կենսագրութիւնը» բանաստեղծին, բայց Տաղերու հրատարակութե-նէն ետք լոյս ընծայելով զայն: «Երկու տարի անդադար տքնելով եւ խուզարկութիւններ ընկելով» է որ յաջողեցաւ քովէ քով բերել իրական տուեալներ, քաղելով ընտանեկան անդամներէն, մտերմագոյն բա-րեկամներէն, ծանօթներէն՝ անուն, թուական, տեղեկութիւններ ու մանրամասնութիւններ:

1893ի տպագրութիւնը ի՞նչ նորութիւն բերաւ:

ՏԱՂԵՐՈՒ թիւին վրայ կայ նուազական տարրերութիւն մը: Հոս-յիշտակուած չեն 1872ի:

թիւ Յրդը. իդաք առ Հայաստան:

թիւ Գրդը. ի Պատրիարքութիւն Ամեն. Հայրիկին:

թիւ Բրդը. ի Դիմաւորութիւն Ամեն. Հայրիկին:

թիւ Երդը. Հայրիկն Հայոց:

թիւ Դրդը. Երգ մարտին Վարդանանց:

Ունի միակ նորութիւն 2 նոր կոորներ եւ տարրերակներ:

Նոր են այս հրատարակութեան մէջ՝

Հայուիկին [անթուական]. «Աշնան մէջ էր, երեկոյ մը», էջ 64: Անվերնագիր [անթուական]. «Ահա սլանայ օրն երջանիկ», էջ 59:

Տարրերակները շատ կարեւոր են, որոնցով կը փաստուին դուր-եանի վերամշակումները. ատանցմէ հոն տրուած են չորս հատ միայն.

1) «Աշնան տժգոյն դիշեր մըն էր ձմբահուսպ», էջ 58, որ սրբա-դրուած բանաստեղծէ, կը կրէ իր վերջնական ձեւին մէջ՝ Պէտք է մեռնի խորագիրը:

«Դժգոյն գիշեր մ'էր քաղցրաբոյր աշնային» :

2) Երկրորդ տարբերակն է «Մնաս բարեաւ»ը՝

«Առառու մը դեռ մթընչաղ», էջ 60,

որ վերամշակուած՝ կը կրէ Սիրեցի ժեզ խորագիրը .

«Շաղի, շողի ժամք էին» :

3) Երրորդ տարբերակը՝ լոկ սկզբնաւորութիւն մըն է, անկատար, կախման կէտերով եւ կիսատ թողուած (էջ 62): Այս անկատար կը-տորը՝ վերամշակած է յետոյ «Վիշտք հայուն» խորագիրով:

4) Չորրորդ տարբերակը՝ շատ եղական կը սիրեմ զքեզ-ն է (էջ 63), որ 1872ի հրատարակութեան մէջ կը կրէ իցիւ քէ վերնադիրը, բարեփոխուած իր ամբողջութեան մէջ, չնորհալի ըլլալով հանդերձ առաջին ձեւը :

Բացի այս տարբերակներէն՝ 1872ի եւ 1893ի հրատարակութիւնները կը տարբերին իրարմէ բնադրական այլ մանրամասնութիւններով:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻԱՂԵԲԻՆ կու տայ

1. Թատրոն կամ Թշուառներ (կրելով դարձեալ 3 Յունուար 1871 թուականը) :
2. Վարդ եւ Շուշան: Այս խաղին մէջ գերասաններու անունները փոխուած են. 1872ի հրատարակութեան Պարէտ ադարակապետը եղած է Ցովսէփ, Սուրմակ աւազակը՝ Գէորգ, ասոր բարեկամը Յակոբ եղած է Տիրան, եւ որդին ալ Սահակ՝ փոխանակ Գեղամի: Ի՞նչպէս կը բացատրուին այս փոփոխութիւնները, եւ որմէ՞ կատարուած են: Քննելի հարց մըն է անշուշտ:

ՆԱՄԱԿԱՆԻ

1. Շնօրհափայլ Հայր (1869, Սեպտ. 17) [ուղղուած՝ Մատթ. Իդ-միրլեանին]:
2. Բարեկամ (1869, Դեկտ. 20) [ուղղուած՝ Տիգրան Աղամեանին]:
3. Գերապատիւ Տէր (1871, Յունուար 22) [ուղղուած՝ Խորէն արք. Նարպէյի]:
4. Սգաւոր (1871, Յուլիս 5) [հաւանաբար ուղղուած՝ Յովհաննէս Ճանֆէսճեանի]:
5. Սրտակից բարեկամ (1871, Յուլիս 6) [ուղղուած՝ Տիգրան Ա-դամեանի]:

6. Եղբայր իմ (1871, Օգոստ. 13) [ուղղուած՝ Արմէն Լուսինեանի] :
7. Մտերիմդ իմ (1871, Սեպտ. 5) [ուղղուած՝ Յովհաննէս Ճան-Փէսճեանի] :
8. Եղբայր իմ (1871, Սեպտ. 6) [ուղղուած՝ Արմէն Լուսինեանի] :
9. Եղբայր իմ (1871, Սեպտ. 9) [ուղղուած՝ Արմէն Լուսինեանի] :
10. Եղբայր իմ (1871, Սեպտ. 30) [ուղղուած՝ Արմէն Լուսինեանի] :
11. Բարեկամ իմ (1871, Հոկտ. 11) [?] :
12. Սիրելի Եղբայր իմ (1871, Նոյեմբ. 23) [ուղղուած՝ Տիգրան Ա-դամճեանի] :
13. Եղբայր իմ (1871, Դեկտ. 10) [ուղղուած՝ Արմէն Լուսինեանի] :

Կեռ փակազծին մէջ դրուած անձերու անունները, որոնց ուղղուած են նամակները, մեզմէ եղած յաւելումներ են:

ԱՐՁԱԿՆԵՐ

Դամբանական ի մահ Վարդան Լութֆեանի:

Ահաւասիկ ինչ որ Բարսեղ Էքսէրճեան խնամուտ աշխատութեամբ եւ Հարցաքննութեամբ յաջողած է գտնել եւ հրատարակել: Տաղերու շարքէն Խրիմեան Հայրիկին նուիրուածները դուրս թողուած են թուրք դրաքննութեան վախին կամ անոր յայտնի արգելքին տակ: Իսկ թատերականներէն երկու հատ միայն տալուն պատճառը շատ հաւանաբար տնտեսական դժուարութիւնն էր:

5. ԾՆՆԴԵԱՆ ԹՈՒԱԿԱՆԸ

Քսանամեայ կը համարին միշտ Դուրեանը՝ իր մեռած տարին: Իր անմիջական կենսագիրները եղան երկու. Բարսեղ Էքսէրճեան 1893ին, եւ Արշակ Զօպանեան 1894ին: Երկուքն ալ իրարմէ կը տարբերին ծընընդեան թուականի ճշգրտութեան մէջ:

Տեսնենք երկու աղբիւրներն ալ, որոնք կը ներկայանան հարազատներու վկայութիւններու վրայ հաստատուած:

Էքսէրճեան Բարսեղ կը դնէ. 1852, Մայիս 20: Նոյն թուականը կը դնէ նաեւ Տապանագրին տակ «Ճնեալ ի 1852»¹⁰:

Բանաստեղծին եղբայրը, Յարութիւն Դուրեան, «Օրադիր» թերթին տուած յայտարարութեան մէջ կ'ըսէ. «Իւր քսան տարեկան ծաղկէ հասակին մէջ»: Թուականն ալ է 1872, Յունուար 21¹¹: Որմէ

10. ԿՔՍԵՐՃԵԱՆ ԲԱՐՍԵՂ, Ընդարձակ կենսագրութիւն Պետրոս Դուրեամի, 1893, էջ 26, 142:
11. Անդ, էջ 128-129:

յայտ է, որ եթէ ծնած ըլլար Յունուար ամսոյն, ճիշտ քսան տարեկան պիտի ըլլար. բայց ծնած ըլլալու Մայիս 20ին՝ 19 տարուան եւ 8 ամսուան էր, լայն կերպով լսուած քսանամեայ:

Հակառակ վկայութիւնը կու տան նախ՝ դործերուն հրատարակիչները. «Տաղէ եւ Թատրերգութիւնք»ի Յառաջարանին հեղինակները, մահուան տարուոյն մէջ իսկ, անշուշտ վերստուզելով ամէն ինչ, արձանագրած են 1851, Մայիս 20¹², իբր ծննդեան թուական:

Այս փաստը իրականութեան մը ձայնը կու տայ մեղի, եւ որուն ստուգութեան մասին չենք կրնար տարակուսիլ. բայց զարմանալի կը մնայ թէ ի՞նչպէս Բ. Էքսէրճեան, որ կը հաւաստէ ամենախղամիտ քննութիւններ կատարած ըլլալ, կը հակառակի այս թուականին, եւ այնուհետեւ շփոթութեան պատճառ կ'ըլլայ յաշորդ բոլոր զրոյներուն համար:

Արշակ Զօպանեան, որ տարի մը ետքը ձեռնարկած է իր կենսագրական եւ քննագատական ուսումնասիրութեան (1894), եւ ինքն ալ, ինչպէս Էքսէրճեան, կը հաւաստէ թէ իր ժողված ծանօթութիւններն ալ բանաստեղծին աղջականներէն եւ բարեկամներէն են, ծննդեան թուականը կը դնէ 1851, Մայիս 20ին¹³:

Երբորդ փաստը, թէ ուշ ժամանակով, հիմնուած է եղորդ՝ Միհրանի վկայութեան վրայ. տարիներ ետք՝ ասոր քահանայական յիսնամեայ յուրելեանին (1879-1929) նույրուած յիշատակի հասորի մը մէջ Պետրոս Դուրեանի ծննդեան թուականը դրուած է 1851ին¹⁴:

Երկու ժամանակակից եւ մէկ հետաւոր աղքիւրներ ունինք երկորդ կարծիքին համար, որ աւելի հաւանական ըլլալու հանդամանք կը ներկայացնէ: Յաջորդ բոլոր զրոյները, որ առաջին կամ երկորդ կարծիքին կը հետեւին, ուրիշ բան չեն ըներ՝ բայց եթէ ենթակայական նախլունութիւն մը այս կամ այն տեսակէտին: Այսպէս 1932ին հրատարակուած Պ. Դուրեանի «Տաղեր»ու նախարանին մէջ Ալազան եւ Վ. Նորենց¹⁵ իրենց նախլունութիւնը տուած են Էքսէրճեանի կարծիքին, մինչ ուրիշներ, ինչպէս ստորագրեալս¹⁶ եւ Մինաս Թէօլէւեան՝ Զօպանեանի կարծիքին: Վերջինն կու տայ նաեւ հաւաստիքը թէ բանաստեղծին ծննդեան 100ամեակին առթիւ այս տարակարծութիւնը վերցնելու համար «Պոլսոյ մէջ աչքէ անցուցին Սկիւտարի եղեղցւոյն մկրտութեան արձանագրութիւնները, եւ ստուգուեցաւ

12. Տաղէ եւ Թատրերգ. Պետրոս Դուրեանի, Կ. Պոլսո, 1872, ա:

13. ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ, Պետրոս Դուրեան, Թիֆլս, 1894, էջ 15:

14. Մշակն ու Վարձքը, Երբեկինական հրատ. ի յիշատակ Ամեն. Դուրեան Տ. Եղիչէ Սրբ. Պատրիարքին Երուսաղէմի, տպ. Ս. Յակոբեանց, Երուսաղէմ, 1931, էջ 3:

15. ՊԵՏՐՈՍ ԳՈՒՐԵՆԱՆ, Տաղեր, Երեւան, 1932, էջ 9:

16. Հ. Մ. ՃԱՆԱՇԵԱՆ, Պատր. Արդի Հայ Գրականուրեան, Ա. Հո. Վենետիկ, 1953, էջ 187:

ուղիղ թուականը՝ 1951»¹⁷: «Նմանապէս բոլոր այն ուսումնասիրութիւնները եւ մասնական կամ ընդհանուր տեսութիւնները, որ ակնարկած են բանաստեղծին ծննդեան թուականին, կը մնան կամայական: Այսպէս Պետհրատի լոյս ընծայած խմբագրական հրատարակչութեամբ «Հայ նոր Գրականութեան պատմութիւն»¹⁸, որ կը կրկնէ կարծիքը Ալազանի եւ Նորենցի, մինչ Կ. Սասունի¹⁹, որ կը հետեւի Ա. Զօպաննեանի:

6. ԴԻՄԱԳԾԻՆ ՀԱՐՑԸ

Այն որ անմահութեան մտահոգութիւնն ունեցած է իր համբաւին, բոլորովին անհոգացած էր յաջորդներուն թողլու իրմէ լուսանկար մը: Անշուշտ ծայրայեղ աղքատութիւնը չէր պատճառը, այլ գործերէն կլանուած ըլլալու տենդագին իր կեանքը, որ ատեն չէր թողած այդ մասին եւս խորհելու: 1871ին, երբ աւելի ազատ էր, եւ առողջութիւնն էր միակ մտահոգող մեծ մտածութիւնը, Դուրեան զբաղած զրին ճամբով թողլու իր յիշատակը, իր պատկերը գարձեալ անհոգացած էր: Ոչ ալ իր մտերիմ բարեկամները, Յ. Ճանֆէս-ճեան կամ Ա. Լուսինեան, խմբակար մալ չեն ունեցած:

Մահուան անկողնին վրայ, երբ արդէն բանաստեղծը մեռած էր, Սկիւտարի երիտասարդութիւնը կը խնդրէ նկարչէ մը անմահացնելու զայն՝ հողին յանձնելէ առաջ: Աբրահամ Սաղայեանն է այդ նկարիչը, որ կը հրաժարի իսկոյն, տեսնելով որ մեռելին դէմքին դիճերը արդէն կորսնցուցած էին իրենց բնականութիւնը, քայլքայուած էր կենդանի էակ մը յատկանչող ոյժն ու գեղեցկութիւնը, եւ այսպէս կը լքուի գաղափարը:

Տարիներ ետք, Բարսեղ Էքսէրճեան, 1893ին, երբ անհրաժեշտութիւնը կը զգայ նկարի մը՝ ներկայացնելու համար գրասէրներու խումբին, կը յաջողի հուսկ Մկրտիչ Պարսամեանց նկարչին ճեռքով իրագործել իր ցանկացածը: Այդ նկարին ստեղծումին համար՝ խորհուրդական գլմանի ժամանակակից իրենց բաժէնը բերած են բանաստեղծին եղբայրները, մայրը, մօրաքոյը և Փատիկ, ազգականները, բարեկամները. օգտագործուած է Աղբիպակս եղբօրը գէմքը եւ ազգականներէն ոմանց լուսանկարները: Նկարը գծուելէ ետքը, կ'ենթարկուի գործուրոս դիտողութիւններու ընտանեկան պարագաներու եւ բարեկամներու կողմէն: կը կտարուին կարգ մը սրբագրութիւններ, մինչեւ որ երկու տարուան աշխատանքէն ետքը կը ստացնէի փափաքուած նմանութիւնը:

17. Դար մը գրականութիւն (1850-1950), Գահիք, 1955, էջ 185:

18. Հայ. Բ. 1962, էջ 358:

19. Պատմ. Արեւատահայ Արդի Գրականութեան, Պէյրութ, 1951, էջ 73:

Օրուան մամուլը կ'արտայայտուի այդ նկարչական գլուխ դործոցի մասին, ու կը գտնէ զայն բոլորովին անյաջող եւ իրականութեան անհամապատասխան։ Տիգրան Արքիւարեան հեգնականօրէն կը նկարագրէ նկարչին դործը. «Ճակատը աշխարհական եղորմէն» (Արքիւապատէն) փոխ առաւ, աչքերը դասընկերէ մը, շրթունքն ազգականէ մը, մաղերն ուրիշէ մը եւ արար մարդ ըստ պատկերի Դուրեանի»²⁰:

Նոյն շեշտով գրեց ու քննադատեց գիմանկարը՝ նաեւ Հրանդ (Մելքոն Կիւրծեան), կոչելով զայն արուեստական պատկեր, կարկըտան գործ, երբ տակաւին չէր իսկ ամբողջացուցած զայն նկարիչը: «Աս պատկերը ծախու կրնար հանուել ճիշտ ա՛յն պատկերներուն պէս, որոնք կը վաճառուին առանց անունի. եւ եթէ կ'ուզէք Դուրեանէ զատ ամէն անուն, նոյնիսկ սուրբի մը անունն ալ կրնայ գրուիլ պատկերին տակ»²¹: Այս կ'ըլլայ դատաստանը Հրանդին, ի մեծ ցաւ հիւծած եւ գրեթէ մահամերձ Պարսամեանցի: Նկարը կ'աւարտէ Տիգրան Զրաքեան սրբագրութիւններով եւ Ֆեյիւս լուսանկարիչը կը բազմացնէ զայն:

Քննադատուած ու չսիրուած նկարը, սակայն, մնաց հրապարակի վրայ եւ ներկայացուց Դուրեանը շուրջ 74 տարի, որովհետեւ մօտաւորապէս կը համապատասխանէր բանաստեղծին մօրը տուած գիծերը. եւ ո՞վ աւելի քան մայր մը կրնար ճանչնալ իր զաւակը. բայց խնդիրը այն էր թէ ինչքան նկարիչը յաջողած էր տրուած նկարագրական գիծերով ստեղծել գիմարիժ մը՝ որ ըլլար ճիշտ ինքը Դուրեանը: Մօրը տուած գիծերը մեզի հասցուցած է Ա. Զօպանեան, քաղելով անոր սրտէն եւ արտայայտութեան բոլոր ձեւերէն: «Շագանակագոյն, խիս ու շիտակ մազեր, միշտ գէպի վեր սանարուած եւ աղջկան մազերու պէս մէջտեղէն ճեղքուած, սեւ ու լայն գեղեցիկ կորեր ձեւացնող յօնքերու տակ՝ որոնք կը միանան բաւական ընդարձակ ճակտի մը ներքեւ, մեծ կոպերով գեղեցիկ սեւ աչքեր, որոնց պայծառ ու յորդ նայուածքը երկայն սեւ թարթիչներու մէջէն կը մազուի, թէթեւօրէն արծունողն քիթ մը, կլոր գէմք մը շատ քիչ մազու ու շատ թարմ մորթով, նուրբ շրթունքներ, — կատարեալ տիպար մը ազուրու տպու, կանացի փափուկ գեղեցկութեամբ»²²:


Այդպէս ալ էր գծուածը, մօտաւորապէս, արտաքին քանի մը գիծերու պահպանումով. բայց կը պակսէր թերեւս ողին, այն հարազատորէն պիտի տար մեզի Դուրեանը:

Այսօր հրապարակի վրայ ելաւ նոր Դուրեան մը, ՓրոՓ. Անդրանիկ Ճաղարեանին Դուրեանը: Կէս մը քայքայուած դանկէն վերըս-

20. Հմմտ. «Մասիս», 1892, 29 Օդոստ. թ. 3966:

21. Հմմտ. «Մասիս», 1893, Յունիս 11, թ. 3995:

22. Ա. Զօպանեսն, «Փետրոս Դուրեան», Թիֆլիս, 1894, Էջ 29:




Շիրիմ Պետրոս Դուրեանի՝ Ակիւտարի ազգային գերեզմանատան մէջ :



Պետրոս Գուրենանի վերակազմուած դիմագիծը
Բարսեղ Լէսէրնեանի շանհերով:



Փրոփ. Անդրամիկ Ճաղաքեամէ ստեղծուած դիմաքանչակը Պետրոս Դուրեանի
(կողմնակի դիտուած), գանկաքանական զիտուրեան հիման վրայ :



Փրոֆ. Ա. Ճաղարեանէ վերակազմուած նոյն դիմաքանդակը՝ դիտուած նակատէն:

տեղծուած էր, ըստ իրեն, իսկական դիմաքանդակը։ Այս հրաշքը տեղի ունեցած է մարդաբանական, գանկաբանական, վլաստիք անդամաղնական դիտութիւններու լոյսով, նկարչութեան եւ քանդակադրութեան նպաստով։

Պ. Դուրեեանի դիմաքանդակի վերականգնումը։ ահաւասիկ հարցը ըստ Փրոֆ.ի բացատրութեան։ Թերեւս աւելի ուղիղ պիտի ըլլար ըստելը՝ վերստեղծում դիմագծի։

1957ին է որ Պաղլար Պաշը գերեզմանատունը հանդչող Դուրեանին մարմինը հարկ եղած է փոխադրել նոյն գերեզմանատան աւելի ներքին կողմը, որովհետեւ բանաստեղծին շրիմը կը գտնուէր ընդարձակուելիք ճամբուն վրայ։ Գարեգին Խաչատուրեան Սրբազն Պատրիարքը ներկայ է շիրմին բացման աշխատանքին։ Փշուած դանկը, պահուած պատրիարքարան, 1967ին կ'իյնայ մասնագէտին ձեռքը և 1970ին արդէն պատրաստ է վերակառուցումը։ Գանկի հիման վրայ՝ դիտութեան թեժնիք միջոցներով կարելի եղած է այսօր ամբողջական դիմաքանդակը ստեղծել, որ թերեւս աւելի ալ հարազատ է քան կարկըտան եւ դողունի մասերով յերիւրուած նկարը Մ. Պարսամեանցի²³։

(Շար 1.)

Հ. ՄԵՍԻՐՈՎ ՃԱՆԱՇԵԱՆ

23. ԱԼԲԵՐԴ ՇԱԲՈՒՐԵԱՆ, «Սովետական Արուեստ», 1967, թ. 8: – Ա. Զ. ՃԱՆԱՄՐԵԱՆ, «Պետրոս Դուրեան, դէմքի վերականգնումը», Երեւան, 1971։